

## ԴԱԿՈՐ ՕԾԱԿԱԾԻ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱԾ ԺԱՌԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ

(Նամակներ Արամ Անտոնյանին)

Դակոր Օշականի կյանքի, մանկավարժական գործունեության, ստեղծագործական աշխատանոցի և աշխատանքի, գրական, հանրային-ազգային միջավայրի հետ հարաբերությունների բազմաթիվ մանրանասներ ցարդ լուսաբանության կարոտ են: Նոյնը է պարագան օշականյան ժառանգության բնագրագիտական խնդիրների առումով՝ ձեռագրերի ճակատագրից մինչև երկերի տպագրական վերաբերել:

Լուսաբանության կարոտ է նաև Օշականը մարդկային մտերմության մեջ՝ ընտանիքում, գրչեղբայրների հետ այսպես կոչված բաց հարաբերություններում, ընկերական միջավայրում: Կարծում ենք, մի քանի հրաշալի հուշերը զանցելով, (Չարջյան, Ծառուկյան, Իշխան, այլք, տիկնոց՝ Արաքսի Օշականի տակավին անտիպ հուշակնարկները) սակավ վկայություններ ունենք նրա բնավորության, առտնին կյանքում սովորությունների մասին:

Անշուշտ, սրանք ածանցյալ իրողություններ են, որոնք գեղագիտական, գեղարվեստական, ստեղծագործական բազմաթիվ խնդիրների ամենատարբեր անդրադարձումների և մեկնաբանությունների, գրական-մշակութային կյանքի զանազան իրողությունների գնահատման հետ կազմում են օշականյան անտիպ նամակագրության առանցքը:

Ահա և այս բացը լրացնելու նպատակով մտադրվել ենք կազմել, հրատարակության պատրաստել և տպագրել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Օշականի և Օշականին հասցեագրած բոլոր անտիպ նամակները:

Առարկայական պատճառներով հսկայական, աշխատատար և դժվար մի գործ՝ նամակների խունացած, քայլայված ինքնագրեր, մանրատառ, դժվարընթեռնելի, երբեմն անվերծանելի ձեռագրեր, մանրամասն ծանոթագրության կարոտ անուններ, իրադարձություններ, դեպքեր:

Իբրև այս ծրագրի համեստ սկիզբ-փորձ՝ ստորև հրապարակում ենք Օշականի մի քանի անտիպ նամակներ՝ հասցեագրած Արամ Անտոնյանին: Մեր այս ներածականում չենք մանրամասնում Անտոնյանին ուղղած նամակների հարուստ և մեծ ընդգրկում ունեցող բովանդակային

դաշտը, ինչն ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք նամակները ներփակող հատորում: Այս պատճառով սույն հրապարակման վերջում զետեղել ենք ամենաանհրաժեշտ ծանոթությունները: Ցանկանում ենք սոսկ ուրվագծել, որ այս նամակներում Օշականն անշափ կարևոր տեղեկություններ և մանրամասներ է հաղորդում իր գրական գործունեության 40-ամյակի հորելյանական միջոցառումների ողիսականի, «Մնացորդաց»-ի տպագրության, «Մնացորդաց»-ն ավարտին հասցնելու անհնարինության, «Սահակ Պարգեւյան»-ի հրատարակության, «Դամապատկեր»-ի աշխատանքների, Մելքոնյան կրթական հաստատությունում իր բարդ հարաբերությունների, որդու՝ Վահե Օշականի և փեսայի Տիրան Ոսկերչյանի ուսումնառության, սփյուռքյան նոր գրական սերնդի, գրական-ստեղծագործական բանավեճերի մասին:

ԳԱԹ-ի Յ. Օշականի թողովներում պահպանվում են Արամ Անտոնյանին հասցեագրած 10 նամակների պատճենները: Տե՛ս ԳԱԹ, Դակոր Օշականի ֆոնդ N 54 (1932, նոյեմբեր 17), N 55 (1936, նոյեմբեր 3), N 56 (1946, մարտ 14), N 57 (1946, հուլիս 2), N 58 (1946, հուլիս 13), N 59 (1946, հուլիս 16), N 60 (1946, հուլիս 17), N 61 (1946, օգոստոս 15), N 62 (1947, հունվար 7), N 63 (1947, մարտ 7):

Անտոնյանին հասցեագրած այս 10 նամակների ինքնագրերը պահպանվում են Փարիզի Նուպարյան մատենադարանում:

Ստորև հրապարակում ենք 9 նամակ, ընդ որում 9-րդ նամակից հատվածներ, քանի որ այս նամակի պատճենի ամբողջական վերծանությունը գրեթե անհնարին է: Նույն է պարագան նաև Անտոնյանին հասցեագրած և ԳԱԹ-ում պահպանվող ժամանակագրությամբ նախավերջին նամակի դեպքում (1947, հունվար 7), որից ընթերցվում են ընդամենը մի քանի բառ: Այդ պատճառով նամակից անգամ հատվածներ չենք կարող ընթերցողին ներկայացնել: Չույս ունենք, որ երբեւ պատեհություն կունենանք Փարիզի Նուպարյան մատենադարանից ծեռք բերել նամակի ինքնագրի որակյալ պատճենը, ինչը կօգնի վերծանել բնագիրը եթե ոչ ամբողջովին, ապա գոնե ինչ-ինչ հատվածներ և օշականյան ժառանգության մեկ մասնիկն էլ գիտական շրջանառության մեջ մտցնել:

Պահպանել ենք նամակների ուղղագրությունը և կետադրությունը:

Թիվ 4 նամակում, ելնելով մտքից, հավելել ենք «պէս» բառը՝ սուր փակագծերի մեջ:

Բոլոր այն բառերը, որոնք չի հաջողվել վերծանել, առել ենք սուր փակագծերում:

Օտար բառերի թարգմանությունները՝ տողատակին:

### Սիրելի Արամ

Երկտողիկ արի: Չես մեռած ըսել է:

«Մնացողազին» համար դիմումո զիս զարմագուց: Ուրեմն չես գիտեր որ գիրոր ինս չէ: Իբր հեղինակ երկու օրինակ կ'առնեմ: Մնացեայր խստ հակակշոի տակ է: Պիտի ծախսեն ու ինծի ալ քաժին պիտի հանեն: Պարտաւոր եմ զնելու եւ զոհացում տալու ռու փափաքիդ, եթէ յարմար կը տեսնես ատանկ զոհողութիւն մը մեր մեծ միութեան: Յայտնէ կամքո, որպէսզի ընդառաջ երթամ փափաքիդ: Այլապէս, կրնաս Բարիզ զնել տալ Մատենադարանին համար մէկ ծեռք, երկու, երեք ծեռք: Վերջապէս թերք չէ ասիկա, գիրը է, որուն կրնայ սատարել մեր մեծ միութիւնը:

Չեմ դրկեր լուսանկարս, աւելորդ ու անգոյ ռեգլամ մը չտալու համար անձիս: Բայց չեմ ուզեր քեզ մերժել: Պիտի սպասես, մինչեւ որ յարմարցնեմ. ըսել կ'ուզեմ հոգիս հաշտուի այս ամենուն:

<Հոս է> կեանքն իր ահաւոր տափակութեամբը: Խնդիրներն իրենց զգուելի գծուծութեամբը: Կողին իր անբուժելի տարագրութեամբը: Երանի ծեզի: Մեռնիք ալ, աչքերնիդ պիտի չըլլայ ետենիդ:

ճիշդ որ շատ խօսեցայ կարծ տողերուդ փոխարէն:

Սիրով

Յ. Օշական

### Սիրելի Անտոնեան

Կատարեցի յանձնարարութիւններոյ: Սրբազանը գոհ մնաց որ զինքը կը շարունակես յիշել: Իր ողջոյնները, լաւագոյն զգացումներուն հետ: Մեսրոպ Սրբազանն ալ քաղցրութեամբ կը դիմաւորէ առաջարկի: Յրահանգուած եմ իրմէ քեզ հաղորդելու այս տրամադրութիւնը: Կը դրկես ուրեմն հարցարանդ:

Գալով իմ մասիս, անշուշտ աւելի լաւ եմ: Միայն կը նմանիմ մէկու մը որ մահացու հիւանդութենէ մը ազատած է թէւ, բայց չէ զտած ինք-զինքը: Այնքան ահաւոր էր հարուածը: Կրնաս չգիտնալ թերեւս թէ տիստահուզակ հաստատութեան մէջ ես ուսուցիչ չէի ուրիշ այն ողորմելիներուն չափ որոնք իհմա զայն կը վարեն: Բայց վարպետ մը՝ իր դասախոսած ծիւլին: Պ. Մալէզեան կը մեղադրէ որ տղաքը հայերէն չեն սոր-

ված: Իբր թէ բա՞ն մը սորված ըլլային կամ պիտի սորվին, հիմա, ասկէ ետք ալ, որքան ատեն որ այդպէս մտածեն գործին գլուխները: Յետոյ գործ մըն ալ չէի ունեցած Բարեգործականին հետ որուն հանդեպ իմ զգացումները կուգան նոյն գիծին զոր ունիմ բոլոր ազգապահպաննան ազդակներուն դէմ,— դպրոց, Եկեղեցի, գրականութիւն, կուսակցութիւններ եւ այլն: Ու մինչեւ այսօր չեմ հասկցած թէ ինչպէս մարդիկ այդքան նեղմիտ ու անարդար կրնան ըլլալ:

Կարդացի Կերտանի գիրքը ու ցաւս խորունկ էր որ նման մարդ մըն ալ ստորագրած ըլլար մտքի բանուորի մը դէմ անգութ այդ վիճոր: Թախիծն կուլ տալով, հնազանդեցայ իմ զգացումներուս ու գրեգի Սիոնին մէջ:

Կոտրած է հոգիիս սիւնը: Ու չափազանցութիւն չէ ասիկա: Ես գիւղացի եմ ու կը հաւատամ կարգ մը բաներու, — արդարութեան, աշխատանքի, կարողութեան, պարկեշտութեան, մանաւանդ այս ցեղին ապագային: Բայց ահա ճերմակ մազերուս եկած սա հարուածը կը փէտ այդ վերջին անկիւնն ալ իմ շէնքս: Ալ չի գրուիր Մնացորդացի Գ. հատորը որ 10-12 գիրքնոց պատում մը պիտի ըլլար մեր տարագրութեան: Թող հինա քսուի տխուր համբակը, Վարձքերնին կատար: Մեր գրականութեան պաշտպանութիւնը պաշտօնապէս ստանձնող կազմակերպութիւն մը այսպէս է որ կը սպաննէ աշխատաւորը եւ պալատներու տէր կ'ընէ խաչգողները:

Սիրով  
Յ. Օշական

<3>

1946 Մարտ 14  
Երուսաղէմ

### Սիրելի Անտոնեան

Զօռայեանի գիրքը առի ու կը դարձնեմ քեզի, խորիելով որ մատենադարանիդ համար անհրաժեշտ էր: Արդէն բաւական յուզիչ էր հերոսութիւնո, երբ գիտեմ թէ որքան կապուած ես այս թղթեղին սիրուիհներուտ: Ինչպէս ենթադրած էի, գիրքը compilation<sup>1</sup> մըն է, առանց ինքնութեան: Չեմ զարմանար Յ. Ասատուրին վրայ որ իր վրայէն, կաշիեն չէր սրբած, սրբագրած վարժապետը:

Կ'ըսես որ իմ գիրքերը կան անունով ու չկան մարմնով: Կո որկեմ Սփիտոք իմ կողմէ, նուէր: Գիրքը իմն է: Կո որկեմ Յամապատկեռը գնելով վանքին տպարանէն: Բարեգործականի մատենադարանը կրնայ ա-

<sup>1</sup> Կոնպիլացիա, բանաքաղություն:

նոր ծախսը տալ, վարժապետ մը աւելի հեղինակութեամբը: Դետեւարար Դամապատկերին փոխարժեքը կը գանձես մատենադարանէն ու կը յանձնես իմ կողմէ քեզի ցոյց տրուելիք հասցեին: Այն պարագային որ Վարչութիւնը պիտի սիրէր վրան նստիլ, նստի բարով:

Աշխատեցայ: Դամապատկերը տեսած ես: Գրեր եմ երեք լման սերունդ: Թու քաժինո, վրառ գրեցի սրտո՞վ՝ կ'անցնի յիսուս էջն: Կորցածիս չափ գուայ պատմուածքներո, կոհւներո, անգրութիւններո ու հիացումներո: Կենդանի, խածան, միշտ պճոկան մարդ մըն ես, գործիդ մէջ: Բայց մեր գրականութիւնը քեզի երախտապարտ պիտի ըլլայ երկու գործերուու համար: Դուն կը հասկնա թէ որոնք են: Եթէ երեք գտնեմ հնարաւորութիւն, այդ գիրքերուն շուրջը գրուածն վերակազմելու, կ'ունենանք 200 էջնոց հատոր մը: Դայ-բուրք բրովլեմը մինակ քառօյակն ապրանք չէ, և անհիկա գերազանցապէս գրական տագնապ: Ու արեւմտահայ գրականութիւնը Տիկին Եսայեանէն ետքը ունի Արամ Անտոնեանը, այդ տագնապին արտայայտիչ:

Պիտի չուզէի որ այս նամակը գրական էջ մը ըլլար: Բայց կ'երեւի թէ ուրիշ ոչինչ ունիմ ես սեւելիք իններուն ինչպէս նորերուն: Շատ ցաւեցայ որ Դայ գրականութիւն հատորին մէջ (սպառած ըլլալով չեմ կրնար դրկել քեզի) քեզմէ կտոր մը չեմ դրած. չունեի Սեծ ոճիրը, ոչ ալ Այն սեւ օրերունը: Յետոյ ճարեցի Գահիրեւն, դէմքիդ յօրինման համար: Դամապատկերին մէջ տեղոր արժանաւոր տեղ մըն է:

Չեմ համարձակիր քեզմէ նամակ սպասելու, ժանօթ ըլլալով աստուածային անկիութեանդ: Չեմ համարձակիր փափաքներ, խնդրանքներ ալ բանաձեւել: Անհունապէս յոզնած եմ ամէն բանէ: Կայ ճակատագիրը 15-է աւելի ծեռագիր հատորներու: Յուսահատական որոշում մըն եր յոթեւեանը: Եթէ երեք անհիկա յաջողեցաւ փրկել այդ հատորներուն կեանքը, իմ նուաստացումը պիտի ներեմ ինծի:

Սիրով  
Օշական

3. Գ. Դին գրավաճառ Արամը կրնա՞յ մտածել Օշականէն գիրքեր սպասելու: Մամուլի տակ ունիմ երեք գիրք:

<4>

2 Յուլիս <1>946  
Երուսաղեմ

Սիրելի Արամ

Վեց օրէն առի նամակդ. յուսադրիչ է այս արագութիւնը օդային սպասարկութեան:

Ա) Խորունկ յուզումով կարդացի նամակի: Ի վերջո յայտնի է որ տարբեր սերունդի նարդ ես: Առողջական այդ ահաւոր պայմաններուտ մեջ, երբ կը լեցընես հինգ մանրատար էօեր, տուած կ'ըլլաս փաստը այդ շեն ուրիշութեան: Գրողի, բարեկամի, մարդու շնորհնե՞ր, ինչ գիտնամ, պիտի պօռար Պառեւեանը: Փաստը փաստ է ու կը խնդրեմ որ ընդունիս իմ սրտագին շնորհակալութիւնը:

Բ) Յոթելեանի խնդիրը: Դուն լսած ըլլալու ես հիմնական <...> որ կը լեցնէր այդ զոհողութիւնը իմ արժանապատուութեան: Ես անվրեա մտատեսութեամբ մը գիտէի այս ամենը, որոնք գինն են ոչ թէ իմ յանցանքներուն այլ ճակատագրին: Դեռ այս վլլուկէն առաջ, տարի մը առաջ նոյնիսկ ես վստահ գիտէի որ ճճիներու դաշնակցութիւնը պիտի գրոհէր: Ճճիները, որոնք պառաւ կնիկներէն մինչեւ իրենց անունն իսկ ստորագրելու մէջ սիսալ գործողներ, մինչև իրենց կարդացած հայերէնն հասկնալու անկարողներու պատկառելի խուժեղբայրութիւնը: Այնպէս որ ոչ ոք փնտուէ պատասխանատու, ամենէն քիչ Օշականը որ հարցը սա գնացքը առաւ: Պիտի առնէր: Չեր կրնար չառնիլ: Դիմա կը մնայ այս կացութիւնը *matriser<sup>2</sup>* ընել, այսինքն առնել քայլեր որոնք իմ սկզբնական նպատակին բերեն իրենց կարելի նպաստը:

Այսպէս

1. Ազատագրել յոթելեանը բոլոր այն պաշտօնական շրջանակներու ազդեցութենէն որոնք իրենց ներկայութեամբը շո՛ւք կուտան եւ ուրիշ ոչինչ: ճառի տեղատարափ կը հանդերձեն եւ ուրիշ քիչ բանի ընդունակ են: Ի վերջոյ դուն գիտես մեր յոթելեաններու կատակերգութիւնը: Փաշաներ չի կան իիմա որոնք իրենց արհամարհանքը զիշեն յայտնել մեր գրողներուն զանոնք պարգևատրելով: Մնաց որ Օշական շեն անծանօք մըն է, զանգուածին համար իիմնովին անկշիռ: Կ'ընդունիմ քու բնորոշումներդ մեր գրողներէն որոնցմէ ջախջախիչ մեծամասնութիւնը դէմ է ինծի: Այն ատեն պարտաւոր եմ հպատակի անխուսափելիին:

2. Յոթելեանը վստահիլ խանդի, հաւատքի, գործի մարդոց: Յայ-հրատոք չեմ ճանչնար: Անոնց մէջ մտաւորականներու գոյութիւնը միայն զիս կը մղէ երկբայանքի, քանի որ համոզուած եմ որ ամեն մտաւորական արժանապատուութեան հարց կը նկատէ դիքը բռնել Օշականի դէմ, մանաւանդ այս օրերուն: Գործի մարդոց գոյութիւնը, այդ Յայ-հրատին ներսը վստահութիւն կը ներշնչէ անշուշտ: Բայց անոնց ալ հերոսութիւնը կրնայ լքել: Այն պարագային որ համոզում կազմուի մէջս այդ մարդոց առնուազն ժողովրդական ողջամտութեան, հայկական վլողվեալ

<sup>2</sup> Ենթարկել, սանձահարել:

խղճմտանքի ծայնին, այն պարագային այդ մարդիկը կրնան իրագործել յորելեանը:

3. Յայտա ապրեզաւ իմ խորագոյն պահերեն մէկը: Չեմ գիտեր գրեցի թեզի թէ ոչ: 1200 հոգի աւելի քան երեք ժամ կապուած մնաց թեմին, ուր իրարու ետեւեն խօսք առին Օշականը ներկայացնողները: Անհուն ու խորունկ լոռութեան մը մէջ ելայ թեմ ու պարօ իմ կեցուածքը իմ ժողովուրդին առջին, դեռ բերանս չքացած, ինքնին խռովք էր ու գեղեցկութիւն: Ըսի հոս մէկ մասը իմ ապրումներուս ու մարդիկ կուլային: Զանգուածին հետ իմ առաջին, թերեւս վերջին հանդիպումն էր ատիկա: Կարդա Նայիրին ուր տպուած է իմ խօսքը: Մայիսի մէկին էր ու անկէ ասդին դէաքքերը քալեցին ժանտ արագութեանք: Լճան Սուրիան հինա դէմ է Օշականին: Կը վախնայի Բարիգէն, բայց պարտաւոր եմ ըսել նաեւ որ իրաւ, կորու կեցուածք մը կը հասնի ամէն տեղ այն արդիւնքին որ Դալեպինը եղաւ: Իմ բարեկամներուս կը մնայ այդ կիրքը ստեղծել զանգուածներուն մէջ: Կատարուածք չի վերլութուիր: Բայց այնքան դիւրաւ մարդիկ կը հագնին իրենց ուզածք որ կը զարմանաս:

4. Նորութիւն մը չունիմ Ամերիկայէն ուր կազմուած են մարմիններ: Չեմ գիտեր հակահարուածք հոն ալ պիտի ներգործ՝, ինչպէս կը թուի թէ գործած է Բարիգ: Կ'ընեմ քեզ տեղեակ, եր առնեմ մանրամասնութիւններ:

5. Դրամարիլ յորելեանին «համազգային նկարագրէն» ու գործադրել զայն այնպէս, ինչպէս կը թոյլատրեն տեղական պայմանները: Սկզբնական խանդավառութիւննը անկարող եղանք օգտագործելու: Բայց պարտաւոր ենք դիմարդել յուսաթեկումին: Ի վերջոյ Բարիգէն իմ ուզածք ոչ ճառ է ոչ գրական քննադատութիւն կամ հայհոյանք: Իմ ուզածք Դամապատկերին տպագրութեան կարելիութիւնը:

6) Դամապատկերը ամբողջացուած է մինչեւ 1915: Այսինքն մօտ չորս սերունդ: Ձեռագիրը պատրաստ: Սփիլուքին կը ծգեմ ինքզինքը պատմելու փառասիրութիւնները: Այնքան քիչ է իմ ըսելիք լաւը այդ շրջանին որ չեմ ցաւիր: Գրած եմ Օշականը, այդ սփիլուքն, խորհելով թէ որեւէ մէկէ աւելի Օշականն էր դարձեալ որ կարող էր մօտենալ իր գործին, կարելի առարկայականութեամբ: 750 էջերու մէջ հազիւ քանի մը թէ ուր դրուեին արժեքի սովորական հարցեր, կշիռի համար անհրաժեշտ: Մնացած լման տագնապն է իմ ժողովուրդին, տագնապ զոր ապրեր ենք ամէնքս: Ու գրած եմ տաք ու իրաւ: Ինքնակենսագրութիւն մը մի կարծեր: Ոչ ալ ինքնավերլութում: Այլ այն կես դարը՝ որ իբրեւ ապրում տրուեցաւ իմ ջիղերուն: 1899ին դուն թերեւս չիշես Արմաշը: Բայց ես տասնըվեց տարուայ տղայ էի այն օրերուն: Պետք բալքոյի մը մէջ

կոտրտուած մարմինդ փաթթած, կը քալէիր մարդոց մէջէն ու ես կը <...> ետևեղ, քու տժգոյն, տժգոյն դէմքիդ հետ կապելով անհուն, ցաւագին զգայութիւններ: Չատ վախսկոտ, շատ գեղացի էի քեզի հետ խօսիլ համարձակելու: Բայց ցեղին ժախտը աչբերուդ մէջ կը բարախտր, քեզի ընելով <...> որուն շուքը ահա ինձի կուզայ դարձեալ Բարիզէն գրած էջերեղ:

Դ) Համապատկերը պատրաստ է տպագրութեան համար: Սօտաւորակս 14-15 հատոր, որմէ առաջինը ունիս արդէն:

Ե) Պարգեւեանին տպագրութիւնը, երբ յորելեանին համար անհրաժեշտութիւն մը չէ, կը դառնայ ծանր տագնաապ: Անշուշտ որ Հայ-հրատը նման գործի մը խորհելուն համար իսկ արժեք կը դառնայ իմ աչքիս: Բայց միւս կողմէն հեղինակի իրաւունքի մասին քու գրածներդ զիս կը դնեն մտածումի: Այս պարագային որ այդ մարմինը կը նախաձեռնէ, կը կազմակերպէ, վարդիւնաւոր յորելեանը, «նովին բանի» Պարգեւեանը հրատարակելու արդար իրաւունքը կ'ըլլայ շահած: Նեղինակին իրաւունքը կը մտնէ նորմալ պայմաններու մէջ, որոնք կը գործեն Ֆրանսա: Յստակ: 1. Եթէ երբեք յորելեանին յաջողանքը կապուած է Հայ-հրատի ծեռնարկին, այս մարմինը արտօնուած է տպագրելու վեպը (Ս. Պարգեւեան), վճարելով անշուշտ, առանձնակի, հեղինակի իրաւունքը, ըստ ֆրանսական օրէնքներու: 2. Եթէ երբեք անհրաժեշտութեան մը մէջ չեն, Պարգեւեանը ես կրնամ տպել որեւէ տեղ: Մինչեւ իհմա երեք չորս առաջարկ եմ ընդունած ու մերժած: 3. Զեր համաձայնութիւնը, իմ խօսքերէն վերջ, այդ մարմնին հետ, բայ է նկատուելու տպագրութիւնը սկսելու: Այսպէս կը նկատէք չեղեալ:

Զ) Պատրաստ շատ ունիմ Հայ-հրատ պարբերաթերթին համար: Կ'ուզեմ սակայն որ տիրական հատոր մը ըլլայ այդ ծեռնարկը: Ունիմ Պարոնեանը որ Համապատկերին 150 էջը կը գրաւէ: Տարուայ մը համար պիտի բաւէր իրենց: Թէ՛ Պարգեւեանին, թէ՛ Պարոնեանին համար փորձի խնդիրը լուրջ խնդիր է ու ինչպէս դիտել կուտաս, ամէն մարդու ուտելու ապուրը չէ: Հրատարակիչները պարտաւոր են մտածել այդ ուղղութեամբ: Իմ գիրին վարժ են Ս. Պարոսամեանը որ իհմա ընդդիմադիր է դարձեր, Բայոււեանը որ եթէ ըլլայ Բարիզ օգտակար կերպով կարող է ստանձնել այդ աշխատանքը: Դուն կը հասկնաս փորձի ինացական սիսաւները: Հրատարակիչները պէտք է մտածեն քեզի <պէս>:

Է) Նամակիդ մէջ սեւ լուրջ տղոս ու փեսիս պատկանող մասն էր: Չօպանեանին ընդունած պատասխանը եթէ իրաւ է, այսինքն՝ եթէ Վիզան կը մերժուի տեղի պատճառով, այսօր իսկ գրած են Բարիզ մէկու մը որ տրամադիր է տեղ, սնունդ երաշխաւորել: Այս մարդը պիտի ներկայանայ երուանդ Յարութիւնեան, որ Գէորգին (Չարորուանին) բացակայութեանը

ստանձնած է այդ վիզան յաջողցնելու գործը: Առաքելին կուտաս ներփակը: Ու կը խնդրես որ իմ վերջին յոյսիս տայ իր վերջին աշխատանքը: Դարիւրաւորներ կը մեկնին Ֆրանսա ուսանելու (Լիբանան, Սուրիա, Եգիպտոս, Պաղեստին): Ու երկու տարի է չկրցանք արտօնութիւն մը ծեռք ծգել: Բոլոր ինձի դեմ հալածանքը ես գաւաթ մը ջուրի պէս կը մարսեմ, եթէ երբեք իմ տղուս տրուի պատեհութիւն իր մասնագիտութիւնը կատարելագործելու: Այլապէս աչքը բաց մեռնիլն է ինձի գրուածը, ամէն ճակատի վրայ:

Ը) Մտածել գործնական միջոցներու որոնք գործի մարդոց ընտանի են ու կը յաջողցնեն հոն, ուր իմացախտը, ակադեմիականը կը ծախոնին: Դուն կը հասկնաս իմ լրած մասս:

(Թ) Մաղթելով քեզի արագ ապացինում

Սիրով ու յուզումով  
Յ. Օշական

Յ. Գ. Ներփակները կը յանձնես հասցեներուն: Առաքելին համար իմ քախանձանքը ամչցայ գրելու: Դասկցէք զիս բոլորդ:

Նոյն

<5>

13 Յուլիս <1>946  
Երուսաղեմ

Սիրելի Արամ

Յովիս վեցի նամակդ առի այս առտու: Օր մը ինքնին կը կորսուի վանքին մէջ: Ուրեմն վեց օր: Շատ գոհացուցիչ է այս իրողութիւնը: Կ'անցնիմ ըսելիքներու:

Ա) Ընել կարելին տղոցը Ֆրանսա մուտքը յաջողցընելու համար: Գրեցի հոդ պ. Յակորեան անունով մարդու մը որ պիտի գտնէր եր. Յարութիւնեանը, իբր կալուածատէր, տղոցը բնակարանը եւ սնունդը երաշխատորելու համար կառավարութեան մօտ:

Բ) Խնդրել Չաքըրեանին որ իր լայն ու գեղեցիկ ազդեցութիւնը չգլանայ, վասնզի վստահ եմ որ երկու հոգիի Ֆրանսա մուտքը պետական խնդիր մը չէ ու բարեացականութիւնը կերպը կը գտնէ զայն յաջողցընելու:

Գ) Խնդրել Չապանեանին իր վաղածանօթ, հերարձակ ու սրտառուչ ուժանքի մեջ ներշնչում ունենայ շարժիչ բանուորի մը օգտակար ըլլալու համար:

Դ) Խօսի քու բարեկամներուտ (Մողեան, Չորմիսեան, Պարսամեան) ողոնք իմ ալ բարեկամներս են. որպէսզի յոցութեամբ ծեռնարկեն գործին:

Ե) Սահակ Պարզեւեանին հեղինակի իրաւունքը կը վստահիմ քեզի: Ա' propos<sup>3</sup>, ցաւեցայ հաշիւներուտ համար: Մտրի բանուո՛ր, դուն ինչ գործ ունիս ինքինքդ փաստաբանի դերի մը մէջ ենթադրելու, երբ հեղինակը բաւական ելաչ<sup>4</sup> մէկն է արդէն, հրատարակիչ ըսուած մարդոց հաշիւները շատ կանուկւն մարսած ըլլալով, սեպիական ստամոքսով հարիւրաւոր գիրքեր կուլ տուին եւ թերաննին սրբեցին: Կ'այրեն ծեռագիրը, դարձեալ չեմ թողուր որ մարդիկ անով շահին ու քիս խնդան: Կեցէք հաստատ: Գրեցի թէ քանի մը տեղ ունին զայն հրատարակելու: Եթէ գոհացուցիչ պայմաններ գտաք, լաւ: Այլապէս ըսէք Հայ-հրատին որ Լեւոն Մեսրոպ տպէ: Զիս նեղը կը դնես ճշդում պահանջելով, գումարի մասին: Զեր դրամը դրամ չէ արդէն: Կը գրեմ անուանական 100000 ֆրանք որ մեր դրամին երբ վերածուի, քերականի մը շահէն ալ պատիկ գումար մը կը դառնայ:

Զ) Մոոցեր էի քեզի հաղորդել որ գրած եմ Գահիրէ որպեսզի դրկուին քեզի ա) Հայերգութիւն, բ) Տաղարան, զ) Հայ գրականութիւն (Վերջինին յոյսը չունիմ, բայց շատ խնդրեցի որ ծեռքէ հատ մը գնեն, նոյնիսկ գործածած): Ասոնց փոխարժեքը կը դրկես Գահիրէ Բարեգործականին, յանձնարարելով որ տրուի Բենիամին Թաշեանին (ներ Վենունին) որ գրավաճառ է: Ետ դրկեցի Զօրայեանին գիրքը, խորհելով որ պակաս մը կ'ըլլար քու հաւաքումներուտ մէջ: Քու տառապագին սէրդ գիրքերէ, ծանօթ է ինծի: Մի մտածիր ետ դարձնել գիրք մը ինձմէ: Ես յոգնած եմ գիրքերէ: Պիտի աշխատեմ պրակներն ալ ճարել: Գ.-ը ունին: Ա. եւ Բ. դժուար: Բայց տէրը ողորմած է: Այն պարագային որ յաջողեմ ծեռք ծգել, տղոցը եկած ժամանակը իմիններս կը դրկեմ: Գոնի Բարեգործականի Մատենադարանին մէջ հանգիստ կեանքի մը կ'արժանանան:

Ե) Երկար խօսակցութիւն ունեցայ Կաթողիկոսական պատուիրակներէն մէկուն հետ: Երիտասարդ էնժինեոր մըն էր: Ահա տպաւորութիւնն: Երկիրը ապահով է: Տնտեսականը լաւ: Չքացած է թուրքին վախը: Անհուն վերելք ամէն մարզի վրայ: Գրականութիւնը կը հասկնան իրենց չափերով: Իմ վրայ սփիւրքի կաչաղակներուն յարձակումը որակեց անհմաստ: Քննադատութեան բաց է բեմը: Իմ տեղը Հայաստանուն է: Եթէ ուզում ես անօրի ապրիլ, մնա հոս, մահել վերջը կ'աննահանաս: Եթէ ուզում ես կուշտ ապրիլ ու չմտածել մահել վերջ որեւէ բանի, առնուազն անմահութեան, եկուր Հայաստան: Բայ առ բառ գրեցի իր յայտարարութիւնները: Որքան իրաւ են այս խօսքերը: Ահա հարցը: Խօսք տուաւ զիս շփման դնելու Մարիա Պետրոսեանին հետ որ արտասահմանի հետ

<sup>3</sup> Ի դեպ:

<sup>4</sup> Այստեղ՝ հագեցած:

մշակութային յարաբերութեանց մարմինին նախագահն է: Բ. պատուիդրակն ալ աշխատակցութիւնս ուզեց Եջմիածին հանդէսին: Ունին խօսած ԺԲ. դարու գրողներու վրայ շարք մը դասեր: Պիտի ղրկեմ: Ներգաղթի շարժումը սրտիս խօսող միակ միսիթարիչ երեւոյթն էր: Խաչագողներու կողմէ իր ալ սրբապջուկից ուրիշ ողբերգութիւն: Ի՞նչու նման մարդեր գործածուէին ամենէն իրաւ վիճակներու մէջ ալ: Անա ներ ծակատագիրն դժբախտ կողմը:

Ը) Կ'ըսես Նարդունիին որ խօսի Շաւառշին: Պոլիս, ոչ մէկ ատեն իր մասին ոչ մէկ խօսք ըսեր են ես դասարանին մէջ: Յայտնի է որ զիս դաշնակներու հետ գէշ ընելու նենա քաղաքականութիւնն է զապանակը այդ ամբաստանութեան: Ես չեմ կարդացած յօդուածը, բայց կարդացողներ այդպէս արտայայսութեան: Իբր թէ նօթերէն կը խօսի եղեր: Իմ Պոլսոյ դասերը նօթի դասեր չէին: Կը վերլուծէի շատ արագ, գրական կտորներ: Որոնց մէջ Միսարքեանը չէր կրնար ըլլալ անշուշտ: Չէի տար հայ լրագրութեան պատմութիւնը որպէսզի զբաղէի Շաւառշով: Նոյնիսկ Վերցուցած էի հայ գրականութեան (արեւմտահայ) պատմութիւնը քանի որ հայրէնի դասը դպրոցներուն մէջ 1-2 պահ էր որուն մէկը միայն շարադրութիւն էր անպայման:

Թ) Դայ-հրատի պարբերականին մասին պիտի ուզէի լայն տեղեկանալ: Ղծգոհ են բոլոր հանդէսներէն: Եթէ Բարիզն ալ պիտի կրկնէ այս դժգոհանքս այն ատեն թող չմտածուի ին աշխատակցութեան:

Ժ) Եկած է ատենը որ ալ ըլլաս ուշադիր առողջութեանդ: Կը գրեմ իբրև հիւանդ մը որ այդ ուշադրութեան կը պարտի ահա տասը տարի: Ու շատ մը գործեր: Օրական մէկ ժամ միայն կը գրեմ: Անցեալ տարի նեղը դրի ինքզինքս, թիշ մնաց կը կործանէի: Ըսել ուզածս, պատիկ խնամք մը պիտի բաւեր քեզի որպէսզի բարիքը շարունակէր Բարեգործականի Մատենադարանի որ, առանց քու տարփագին խենդութեանդ, պիտի մլար թերեւս անտէր ամայք մը:

ԺԱ) Պարգևեանին փորձերուն համար նկատի ունին Պարսամեանը որ վարժ է ին գիրին:

ԺԲ) Չստացայ Վկայութիւն մը գիրքը: Պիտի ղրկեմ իսկոյն: Թէեւ Դալէա հրահանգած էի որ Արեւմուտքին յիսուն օրինակ ղրկեն: Բայց այնքան անփոյք են մարդիկ որ իրենց քիրին տակը Երուսաղէմ իսկ դեռ չեն ղրկած ապրիլին լոյս տեսած գիրք մը:

ԺԳ) Այն պարագային որ կազմակերպուի Բարիզ յորելեանով գրաղող մարմինը, ունինք <...> Քաղիանքը որ հաւաքածոյ մըն է Օշականի տպեալ ու անտիպ կտորներէն: Յոթելինական հրատարակութիւն էր: Պիտի յատկացնեինք հասոյքը Օշական ֆոնտին: Երա՞զ:

ԺԴ) Գերգ Չաքըրեանի պակասը ծանր է յոբելեանին համար: Մեր բոլոր գործերուն մեջ անձնական նախածեռնութիւնն է որ կը պտղաբերուի: Յալեպ, Պաղտատ, Կիպրոս աշխատողները անհատներ էին: Յորելեանը հոն յաջողեցաւ: Նոյնը պիտի ըլլայ Բարիզ, եթէ երբեք սրտագին ըլլան աշխատողներ:

ԺԵ) Կը սպասեմ սրտատրոփ, հեռագրին:

Շատ սիրով  
Յ. Օշական

<6>

16 Յուլիս <1>946  
Երուսաղեմ

Սիրելի Անտոնեան

Բարիզ

11-ի նամակդ առի 15ին: Թու գրածիդ պէս record: 4 օրեն: Այս իրողութիւնը իրաւ որ բախտ մըն է: Երկու օր առաջ պատասխանեցի 7-ի նամակիդ: Ասիկա 11-ին պատասխանն է:

Ա) Առաքելը ունի բոլոր տեղեկութիւնները: Յաղորդ է կատարուած բոլոր ծեռնարկներուն: Զօպանեանին համար անիկա փնտոռուած dossier<sup>5</sup> է: Միայն կը նոտածեմ որ իր, Զօպանեանին դիմունը չխաչածեւէ Չաքըրեանին աշխատանքը: Յետոյ, օգտագործել իմ յայտնած միջոցս պ. Յակոբեան անունով մը երաշխաւորումը, տղոց համար կառավարութեան մօտ: Չեմ գիտեր, պ. Յակոբեանը գտա՞ծ է Առաքելը, իր միջոցները տրամադրելու համար թէ ոչ: Անոր ալ դիմում էի կատարած, տասը օր առաջ:

Բ) Եկեղեցւոյ մարմնոյ անդամ Երուանդ Յարութիւննեանը ունի դարձեալ տղոց վերաբերեալ թուղթերը եւ dossier: Զօպանեան զայն ալ տեսնելու պատեհութիւն ունի:

Այս երկու աղբիւրներու գոյութիւնը կը հաղորդես Զօպանեանին: Ու կը ծգես... ճակատագրին: Ինչ արա՞ծ: Աշխատեցայ տարիներով որպեսզի առցիկս ստանար համալսարանական կրթութիւն: Աղոնցով, Սալեզեանով յաջողեցանք <...> մը ճարել: Ու պատերազմը կործանեց: Դիմա աղջկը ամուսնացած է: Գոնէ տղան արժանանար այդ բախտին:

Գ) Դիմնական վախեր ունին առողջութեանդ մասին: Դազ եւ <...>: Նայէ որ չծգես տաքութեան: Դանգիստը գերագոյն դարմանն է: Ու ահաւոր շենքին մեջ քու մենակութիւնդ ինքնին քու թրամիքը կը ստեղծէ: Վէպի մը հերոսն ես աչքիս: Այնքան ծանր է տիպարդ: Չեմ գիտեր. գրա՞ծ

<sup>5</sup> Տեղեկատուն:

Եմ քեզի թէ Համապատկերին մէջ ծեռագիր հարիւր էջ առած ես ինձմէ: Վերստին դարձ մը նիւթին, որ տարագրութիւնն է եւ հայ-թուրք հարցը, քու բաժինդ պիտի բարձրացնէր, արժանաւորութեամբ, 300-ի: Բայց չափազանց յոգնած կը զգամ ինքզինքս: Խրիմնանին վրայ փորձեցի այս վերադարձը ու տասնապատկուեցաւ ծեռագիրը: Քու պարագաղ սրտիս խօսող մասն է իմ գործին: Եթէ կը վարանիմ, պատճառը թերեւս տարտամ յոյսն է օր մը Մնացորդացին դաշնալու որ պիտի տար քու տուածը, լայն չափու վրայ, տասը հատորով: Այն պարագային որ լման յուսահատիմ, գէր քու բաժինդ պիտի ջանամ բարձրացնել 3-4 պատիկի: Աս ալ իմ <...> մեծ Եղեռնին: Յոգա մարմինդ, մեծ խնամքով:

Դ) Չունիմ նորութիւն, Ամերիկայէն լուր չառնելուս:

Ե) Կը սպասեմ նամակիդ:

Զ) Չօպանեանին ալ յայտնէ հոգեկան վիճակս:

Սիրով  
3. Օշական  
Դարձուր

Կը հետեւս կոր անշուշտ Հայաստանի մէջ կատարուեիր գրողներու համաժողովին: Բարիգէն ալ մարդեր, ինչպէս Կիպրոսէն, Եգիպտոսէն, Սուրիայէն: Չեմ դատեր ծեռնարկը: Բայց հեռագիր-հրաւերները կ'ըսեն արդէն հիմնականը: Հայաստանի գրականութեան վրայ խօսելու իրաւասու մարդերը կը հալածուին: Տեղն է կրկնելու

- Ի՞նչ արած:

Նոյն

<7>

17 Յուլիս <1>946  
Երուսաղեմ

Սիրելի Արամ

Երեկ 11-ի նամակիդ արագ դրկեցի պատասխան մը: Այսօր կը դրկեմ լրացնուիչ մը:

Ա) Ներփակ ֆրանսերէնը թերեւս օգտագործելի էջ մըն է Նախարարութեան մօտ: Ի վերջոյ կէս դարու մօտ, Ֆրանսական մշակոյթին ծաւալման բոլորանուէր սպասարկու մը հայոց մէջ, իրաւունք ունենալ կը կարծ որ իր տղոց համար արդար մուտք մը պահանջէ Ֆրանսա:

Ոլոնանքիք այս մտածումը Առաքելը կրնայ պատշաճ ծերով մը մատուցանել նկատառմանը անոնց որոնք կը հսկեն մարդոց ճակատագիրներուն, յօնքի շարժումով մը կտրելով երիտասարդ կեանքերու յոյսին թէլը:

Բ) Փեսաս աշխատանքներ ըրած է urbanisationի<sup>6</sup> մեջ, վարժ է այդ գործերուն հոս: Զինքը այդ դպրոցին արձանագրելը պիտի նշանակեր իր ճիշդ տեղին մեջ դնել:

Գ) Անհրաժեշտ է որ Ներփակ դպրոցներուն որեւէ մեկուն մեջ տղաքը իբրև ուսանող արձանագրուին ու այդ արձանագրութեանց օրինակը՝ հոս դրկուին մեզի, անմիջապես: Ասիկա այստեղի հիւպատոսարանին թելադրանքն է:

Դ) Վիզայի համար Առաքելին ոչ միայն բարեացակամութիւնը այլև գութը խնդրել: Չեմ զգար ինքզինքս պատիկցած երբ իմ մեծ բարեկամներէս այսպէս օգնութիւն կը հայցեմ:

Ե) Օգտագործել պ. Յակոբեանի հանգամանքները:

Զ) Ներփակ դօգիմանները Չապանեանին յանձնելու ատեն յիշել թէ անոնք արդէն օգտագործուած են Առաքել Չաքըրեանով:

Է) Արձանագրութեան համար եթէ ծախս պահանջուի, քեզի Բարեգործականին հաշույն դրկած գիրքերուն փոխարժեք գործածել ու գրել ինձի: Ես հոսկէ կը վճարեմ Գահիրեն Եկածներուն գինը:

Ը) Ընդունիլ իմ հիացումը քու հերոսական կեցուածքիդ:

Թ) Սպասել բարտոք լուրի:

Սիրով  
Յ. Օշական

<8>

15 Օգոստոս 1946  
Երուսաղէմ

Սիրելի Արամ

10 օգոստոսի նամակդ առի չորս օրէն:

Բոլոր նամակներդ, հեռագիրը առած եմ իրենց օրին: Առաքելին երկու նամակ է կը գտեմ: Տղոց applicationները<sup>7</sup> այսօր կը դրկուին Բարիզ, որուն իհման վրայ պիտի գայ վիզէն: Առաքելին երկուշաբթի նամակիս մեջ խնդրեր էի որ Նախարարութիւնը <...> (ծախքը մեր վրան) թելադրեր Երուսաղէմի հիւպատոսին վիզան: Կը խորիիմ թէ թելադրանքս Առաքելին վրայ պիտի ունենայ իր ազդեցութիւնը եւ հաւանաբար պիտի փու-

<sup>6</sup> Այստեղ՝ քաղաքաշինության:

<sup>7</sup> Պատճենները:

<sup>8</sup> Դիմումները:

թացուի վիզային ստացումը: Ամեն պարագայի, տեղն է ըսելու կնքահայր, վարձք կատար: Բու ջանքերդ էին որ արդիւնքի մը առաջնորդեցին ծեռնարկը:

Մարտյան համար տուած հասցեի հինգ օր առաջ նամակ մը ձգեցի ես, որքան կը յիշեմ սովորական փօսքով: «Արեւելք տղաքը» կարդացի եւ գրեցի իրեն տպաւորութիւններս: Այնքան շատ են ըսելիքներս, սա տղոց, բոլորն ալ միայն ու միայն իրենց բարիքին շուրջը: Աչք են առած օրեր զոհել, իմ տպաւորութիւններս իրենց հաղորդելու համար կարդալու դրկուածներեն կարեւորները: Ուրախ են որ Բոլադը արժեքով տղայ մըն է: Բարիգի Գրողներու միութիւնը, իր ընկերները եւ հայ գրականութեան վաստակաւոր դեմքերը խծրծելու տեղ, հնարաւորութիւն ստեղծելու էր այդ տղաքը ուղղի ճամբուն առաջնորդելու: Ափափոյ գրեցի Բոլադին: Իր սկիզբը շահեկան է ու արժեք: Իմ ուզածն է սփիւռքը փրկել, զանազան վկայութիւններով: Անշուշտ Մարտյանի երեսուն հազար հայութենն քիչ բան կայ այդ գիրքին մէջ: Բայց եղածովն ալ կը բաւարարուիմ: Կ'ըսես իրեն որ սպասէ նամակիս:

Նիս է Գերգգը: Դաւանաբար դուն իրեն երթաս կամ ինքը քեզի գայ, քանի որ պտոյսի վայր է այդ քաղաքն ալ: Անոր ալ գրեցի նամակ մը քանի մը օր առաջ, օդային փոսքով:

Չու չունիմ նորութիւն: Ամերիկայէն նոր նամակ չեմ առած: Դիմա աւարտեցի Խորհուրդ մը, ոտանաւոր: Նման Սիւնեցիի: Չորս պատկեր: Ապրիլ 24ի ոգեկոչումն է որ կը վերածուի հայրենիքի ապօթեղին: Մէկ շունչով վաթսուն էջ: Տաք է ոտանաւորը: Ապրումները իրաւ: Fe'erie<sup>9</sup> մը:

Տղաքս պիտի գան աննիջապէս որ վիզան կարգադրուի: Վահեն կ'աշխատի մաթեմաթիքի, շիմէի եւ ֆիզիքի վրայ, թարմացնելու համար ուսածները: Առաջնակարգ profession մըն է տե՛սուութիւն մէջ: Արդէն չորս տարի է կ'աշխատի:

Պիտ տրո՞ւի կրկին իրար տեսնելու պատեհութիւնը, Արամ:

Այնքան շատ բան ստիպուած են տոպրակը չքակած, հետս տանելու, քանի որ գրուածները վրայէ վրայ կը դիզուին ու չի կայ հնարաւորութիւնը աստոնք տպելու:

Լուր չեմ առած Գահիրէն: Ղրկած են թէ ոչ ուզածներդ: Այսօր կրկին թելադրեցի Գահիրէ մեկնողի մը հետ որ ուզածներդ շուտ հասցուին քեզի:

Սիրով  
«Յ. Օշական»

<sup>9</sup> Ֆեերիա, շլացուցիչ, հեթհաթային դիպաշարով բեմադրություն:

<9>  
<Հատվածներ>

7 մարտ 1947  
Երուսաղեմ

<...>

Թ) Գերզը յաջողած է կազմակերպել Օշականի կենսագրականը: Միակ մարդն է որ զիս կը ճանչնայ կէս-դարու մտերմութեամբ մը: Իր ծանօթութիւնները գիրքի վերածելու մէջ ծանր է բաժինդ. կը գրես <...>

<...>

Ժ) Եղիայի արժեհին շուրջ հասկցուիլ կ'ուգեն: Եղիան բանաստեղծ մը չէ այն առումով զոր բարը կը թելադրէ մեր իրաւ բանաստեղծներու համար: Նետու իմ <...> իր ողբագին բանաստեղծականութեանը, որ հոս կը նշանակէ գրական իրաւ արժեք: Ահա թէ ինչու իրու հատոր մը բարիք է ըլլալու ոչ միայն իր յիշտատակին, այլ եւ մեր գրականութեան: Բայց ելեւ պնդել <...> որ անհիկա հարազատ քերթող մըն է, ահա անընդունելին:

<...>

ԺԱ) Դարձեալ կ'անդրադառնամ առողջութեանդ: Բժիշկներու մայրաքաղաքին մէջ ինձն թելադրանք ծիծաղելիութիւն անշուշտ: Բայց հիւանդ մը աւելի կ'արժէ քան բոլոր բժիշկները միասին: Իմ հիւանդութիւնը մահացու էր. ինձի հետ սկսողներ շատոնց է հոգը իջած են: Եթէ կը յամառիմ դեռ ոտքերս չ'ձգել, ատիկա քիչիկ կը մնամ պարտական հիւանդ ըլլալու գիտակցութեան: Չըրի փոյք առողջութեանս ոսկեղարին մոխրացումի: Բայց չաշխատեցի ալ ինձի ձգուած ամայքին, անկայունին, անարժեին վրայ: Նոյնը՝ քեզի համար: Շատ սեւ է նօրդ: Թու տկարութիւնդ անսեսումի ենթակայ է: Աւելի ճարտարութիւն ու պարոն <...> հիւանդութիւնը կը մնայ յուսախար: Ես խաղեցր եմ աչքկապուկ մահուան հետ: Այս տարի կը զգամ որ մեր խաղը կը տկարանայ ի վճաս ինձի ու <...> ի շահ մահուան: Բայց դարձեալ կը հաւատամ թէ պղտիկ նպաստ մը կարող է կացութիւնը բարելաւել ի նպաստ հիւանդին: Զեն ազդուած կորանքեն: Մտահոգ եմ ծեռագիրներով: Նոր գիրին մէջ յօդուած մը ինձմէ: Կը պարունակէ ...107 հիմնական սխալ, այսինքն 107 անգամ, ընթերցումի մը ընթացքին մեղքը պիտի կենայ անհեթեթութեան մը առջեւ: Ահա եղերականը: Ու նոյնիսկ այն պարագային որ իմ մահեն վերջ, Դամապատկերը բախտառորուի տպագրութեամբ երեւակայէ կամ կը տեսնես թէ ինչ աղէտալի կերպարանքով մը պիտի հագնի իր ճակատագիրը: Դայրենիքին մէջ տպուած Դամի Ապտուլլահ վեպը 1000է աւելի սխալներ ունի: Ասոնք ալ նկատի ունեցիր:

Սիրով  
Յ. Օշական

\* \* \*

<1>

«Մնացորդացին» համար – եւ գոհացում տալ քու փափաթիդ...– Եկատի ունի «Մնացորդաց»-ի անդրանիկ տպագրության առաջին հատորը, որը լույս է տեսել Կահիրենում, 1932-ին:

Տե՛ս «Մնացորդաց. Վեպ մեր ժամանակներէն», հատոր առաջին, «Արգանդի ճամբով», Գահիրէ, Մատենաշար «Յուսաբեր», թիւ 27, 557 էզ:

...Մատենադարանին համար... – ակնարկում է ՀԲԸՍ Նուպարյան մատենադարանը, որը հիմնադրվել է 1929-ին՝ Պողոս Նուպար Փաշայի հովանավորությամբ:

Արամ Անտոնյանը 1928-1951-ին եղել է այս մատենադարանի տնօրենը:

<2>

...մահացու հիւանդութենն մը ազատած է թեւ... – ակնարկում է 1937-ին ունեցած սրտի տագնապը, ինչի պատճառով գրեթե երեք ամիս գամված է մնացել անկողնում, ապա մեկնել Փարիզ՝ հետազոտվելու և բուժվելու:

...տխրահօչակ հաստատութեան մէջ ես ուսուցիչ չի... – 1926-ին Օշականը եզիատոսից անցել է Կիպրոս, Սելքոնյան վարժարանում ութ տարի գրականություն դասավանդել:

...Մալէզեան... – Գրող, թարգմանիչ, ազգային-հանրային գործիչ Վահան Սալեզյանը (1871-1966) եղել է ոամկավար կուսակցության հիմնադրներից մեկը, վարել է ՀԲԸՍ ընդհանուր քարտուղարի պաշտոնը, իբրև Բարեգործականի պատասխանատու վճռական ծայն է ունեցել Սելքոնյանի ուսուցիչների ընտրության գործում: Նա որոշիչ դեր է ունեցել Օշականին այդ ուսումնական հաստատությունից ազատելու գործում:

...Կերտանի գիրքը... – Եկատի ունի Լևոն Կյումուշկերտանի «Տիգրան Երկար»-ը:

...գրեցի Սիոնին մէջ... – Օշականը «Գիրքերու քովն ի վեր» խորագրի ներքո գրախոսել է այդ գիրքը:

Տե՛ս Յ. Օշական, «Տիգրան Երկար», Սիոն, Երուսաղէմ, 1936, թիւ 9, սեպտեմբեր, թիւ 10, հոկտեմբեր:

<3>

Զօրայեանի գիրքը առի... – նկատի ունի Նիկողայոս Զօրայանի (1821-1859) «Նկարագիր ազգային դաստիարակութեան» (Կոստանդնուպոլիս, 1849) հատորիկը:

Չեմ զարմանար Յ. Ասատուրին վրայ... – Յրանտ Ասատուրն իր «Դիմաստվերներ» գրքում առանձին գլուխ է նվիրել Ն. Զօրայանին:

Կը դրկեմ Սփիտքքը... – ակնարկում է «Սփիտքք եւ իրաւ բանաստեղծութիւնը» հատորը:

Տե՛ս նշված գիրքը, Երուսաղեմ, 1945, 107 էջ:

Կը դրկեմ Դամապատկերը... – նկատի ունի 1945-ին Երուսաղեմում հրատարակված «Դամապատկեր»-ի առաջին հատորը՝ նվիրված Զարդոնքի սերնդին:

Քու բաժինիդ վրայ գրեցի սրտով... – Արամ Անտոնյանին նվիրված գլուխը գետեղել է IX հատորում, «Արքեստագետ սերունդ» բաժնում:

Տե՛ս Յ. Օշական «Դամապատկեր արեւնտահայ գրականութեան», հու. 9-րդ, Ամբիլիաս, 1980, էջ 239-314:

...քաղաքային... – կիրառել է «քաղաքական» իմաստով:

...Դայ գրականութիւն... – ակնարկում է իր հեղինակած դասագիրքը, որը լուս է տեսել 1942-ին, Երուսաղեմում:

Ցուսահատական որոշում մըն էր յոթելեանը: – 1945-ին Երուսաղեմում Օշականի քառասնամյա գրական գործունեության, մանկավարժական վաստակի առիթով ստեղծվում է հոթելինական հանձնաժողով: Դայտարարվում է Օշականի հոթելինական տարի:

Այս մասին տես՝ Պ. Մեայան «Դ. Օշական թվականներով եւ թվերով», Բագին, Պէյրութ, յունուար-փետրուար, էջ 19:

Սանուլին տակ ունին երեք գիրք: – Նկատի ունի «Քաղիանք» ժողովածում (Երուսաղեմ, 1946), «Վկայութիւն մը» հատորը (Դալեպ, 1946) և ըստ Երևույթին «Օրն օրերուն» գիրքը (Երուսաղեմ, 1947):

<4>

...Պարբեւեանը... – նկատի ունի Սուրեն Պարթևյանին:

...Դայ-Դրատը... – ցավ ի սիրտ «Դայ-Դրատ» հրատարակչությունը և նույնանուն պարբերականը նախապատրաստական աշխատանքից և ծրագրից անդին չանցան:

Դալեպ ապրեցայ իմ խորագոյն պահերեն մէկը: – Ակնարկում է Դալեպում 1946-ի մայիսի 1-ին տեղի ունեցած հոթելինական միջոցառումը:

...Մ. Պարսամեանը... – նկատի ունի գրող, քննադատ, խմբագիր Մկրտիչ Պարսամյանին: Նա եղբոր՝ Սերուժան Պարսամյանի հետ Փարիզում, 1931-1940-ին հրատարակել է «Կյանք եւ արվեստ»-ը:

...Բալուեանը... – Հրանդ Բալույան (1904-1968), արվեստագետ, խմբագիր, 1929-1967-ին ընդհատումներով Փարիզում խնբագրել է «Զվարքնոց»-ը:

...Գեղրգին (Չաքըրեանին)... – Չաքըրյանը Օշականի մանկության և պատանեկության մտերմագույն ընկերներից էր, լավագույն բարեկամներից մեկը գրողի ողջ կյանքի ընթացքում: Օշականի կենսագրականի համար խստ շահեկան է նրա «Յակոր Օշական (իր կեանքն ու գրականութիւնը)» («Դայրենիք», Բոստոն, 1950, դեկտեմբեր, էջ 33-47) հոդվածը:

<5>

Խօսիլ քու բարեկամներուդ (Մօգեան, Չորմիսեան, Պարսամեան)... լրջութեամբ ծեռնարկեն գործին: – Յավանաբար ակնարկում է իր հոբելյանի կազմակերպումը:

...ա) Դայերգութիւն, բ) Տաղարան, գ) Դայ գրականութիւն... – առաջին երկուսը Վահան Թերեյանի ժողովածուներն են, երրորդը՝ իր դասագիրքը, որը լրսյ է տեսել 1942-ին, երուսաղեմում:

...Շաւարշին... – նկատի ունի Շավարշ Սիսաբյանին:

<6>

...աղջիկս... – Օշականի դուստրը՝ Անահիտ Օշական-Ոսկերչյանը, ծնվել է 1919-ին:

...Դայաստանի մեջ կատարուելիք գրողներու համաժողովին: – Նկատի ունի Դայաստանի գրողների միության երկրորդ համագումարը, որը տեղի է ունեցել 1946-ի սեպտեմբերին:

<8>

...«Արեւելքի տղաքը» կարդացի... – նկատի ունի Կարո Փոլատյանի վեպը:

<9>

...Եղիայի... – նկատի ունի Եղիա Տեմիրճիպաշյանին:

Հրատարակության պատրաստեցին՝  
ԳՐԻԳՈՐ ԿԱԿՈԲՅԱՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ